



Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ Համար թիվ 4



ՊՈՏՄՈՒԱԾԲՆԵՐ ՏՈԼՍՈՅԵ



ՊԱՀՈՍ



ՄԱՐԴ ՄԸ ԹՐՋԱՓ ՀՈՂԻ ՊԵՏՔ ՈՒՆԻ



Թեզմ. Լեռն Պ. Գալէմմեաբեան

891.71  
S - 80



Համբ ձեռքի 1 Ե.Գ. Բանանուղագրութիւն 12 թիւը 10 Ե.Գ.

891-71

5-80

19 NOV 2010

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

ՀԱՍՈՐ Թիվ 4

ՊՈՍՏՈՒՄՆԵՐ ՏՈԼՅՈՅԵ

ՊԱՀՈՄ

ՄԱՐԴ ՄԸ Ո՞ՐՎԱՓ ՀՈՇԻ ՊԵՏՔ ՈՒՆԻ

Թրզմ. Լեւոն Պ. Գալիմետեան

23.08.2013

14/48

22557

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐչԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ

## ՊԱՀՈՄ

ՄԱՐԴ ՄԸ ՈՐՉԱՓ ՀՈՇԻ ՊԵՏՔ ՈՒՆԻ

Ա.

Տարեց կին մը և կտւ այցելելու իր պրդ-  
տիկ քրոջը որ կը բնակեր գիւղի մը մէջ :  
Երեց քոյրը տմու մնացած էր քաղաքացի տր-  
հեսառաւորի մը, խակ պվտիկը՝ գիւղացիի մը  
հետ:

Մինչ տառնք թէյի նասած էին, երէց  
քոյրը սկսաւ պարձենալ քաղաքի կեսնքին  
տառաելութիւններով, պասմելով թէ իշենք  
ինչպէս հանգիստ կ'ապրին, ո՞րքան գեղե-  
ցիկ կը հագուէին, թէ իր զաւակները ինչ-  
պիսի գեղեցիկ հագուստներ կը կրէին, ինչ  
գեղեցիկ բաներ կ'ուտէին ու կը խմէին, թէ  
ինչպէս ինք թատրոն, պայցաններ և իշե-  
ճոյքներ կ'երթալ

Պատիկ քոյրը տանուեցաւ, և, իր կար-  
գին, վար զարկու արձեստաւորի կեսնքը,



(2326-55)

11051-57

ու պաշտպանեց գիւղական անմեղունակ կենցողը, ըսելով.

— Ես չի պիտի ուզէի իմ ապրելակերպս վոխել քուկինիդ հետ. կը նայ ըլլալ որ մինք կոչտ կետնք մը կ'ապրինք, բայց գոնէ ազատ ենք անձկութենէն միշտէ որ դուք տւելի լու միջավայր մ'ունիք, եւ յանախ կը շահիք ձեզի պէտք եղածէն տւելին, միեւնոյն ատեն շատ հաւանական է որ կորսնցնէք ձեր բոլոր ունեցածը: Գիտէք տառածը՝ որ կ'ըսէ, «Շահ և վեստ եղալը ընկեր են իրարու»: Յաճախ պատահած է, որ հարուստ մոռոգիկ մէկ օրէն միւսը կ'ամիսդունք մուրալ:

Մեր կետնքը տւելի ապահով է և թէստ գիւղացիի մը ապրուստը շատ ճոխ չէ, սակայն և այնպէս բարեկեցիկ է: Մենք երբեք չի պիտի հարաստնանք, բայց միշտ բաւականաչափ ուտելիք պիտի ունենանք:

Երէց քոյրը հեղիսութեամբ ըստու:—

Բաւականաչափ: Այո, եթէ կ'ուզէք բաւակին խոզերու և հորթերու հետ Դուք ի՞նչ գիտէք վայելչութեան ու քաղաքավարութեան մասին: Որքան որ ամուսինդ ծառայի պէս մը աշխատի չարաչար, այսօրուսն ապրածուդ պէս, որ մըն ու պիտի մեռնիք աղբի կոյտի վրայ. ու ձեր դուակիները

ալ նոյն բախտին պիտի արժանանան:

— Լաւ ի՞նչ կայ ատոր մէջ անպատճէ, պատասխանեց կրասերը: Անշուշտ մ'եր գործը աւելի կոշտ է ու դժուար, բայց միւս կողմանէ ապահով է ու մինք պէտք չունիք ուրիշներուն գլուխ ծռելու: Իսկ դուք, ձեր քաղաքին մէջ, փորձութիւններով շրջապատռած էք, այսօր ամէն բան լու կրնայ ըլլալ, իսկ վաղը Զարը կրնայ ամուսինդ թղթախաղով, կամ գինիով գլխէ հանել, ու այսպէսով ամէն բան կը կործանի: Այսպիսի բաներ յանախ չեն պատահիր:

Պահոմ, ասմաէէրը, որ վերը օճոխի մօտ կը պառկէր, լաց կիներու շաղակրաստութիւնը:

— Կտառորելուպէս միշտ է ատ, խորհեցաւ ան: Մանկութենէ ի վեր այնքան զբաղած ենք մայր հողը հերկելով, որ ժամանակ չունինք որեւէ ունաշնամառութեամբ զբաղելու:

Մեր միսկ դժուարութիւնը այն է որ բաւական հող չունինք: Եթէ բաւականաչափ հող ունենայի, Սաստային իսկ չի պիտի վախճայի:

Կիները լմեցուցին իրենց թէյերը, քիչ մ'ալ զգեստի մասին շատախօսեցին ու յետոյ մաքրեցին թէյի ամանները ու ինկան պառկեցան:

Յայց Սատանան, որ օճախին ետեւը նըսատած էր, լսեց ամէն ինչ : Ուշախ էր որ գիւղացին կինը իր ամուսինը մզած էր ինքանուութեան, ըսերով թէ՝ եթէ բաւականաչափ հող ունենար նայնինքն Սատանային անգամ պար պիտի չի վախնար :

Ճառ լու, ըստու ինքնիրեն Սատանան : Օր մը կը չափուինը իրարու հետ Քեզի բաւականաչափ հող կուտամ ու այդպիսով քեզ կ'առնեմ ձեռքիս մէջ :

## Բ.

Այդ գիւղի մօտ տիկին մը կ'ապրէր հողատիրուհի մը, որ երեք հարիւր տրտուվարի մօտ հող մ'ունէր : Ան միշտ լու կը վարուէր գիւղացիներուն հետ, բայց, օր մը, որպէս մստակարար ծեր զինւոր մը նշանակեց հողերուն վրայ, որ ծանր տուրքեր պարագաց, նեղելով գիւղացիները : Պահոմ որքան որ զգուշանար, այնպէս կը պատահէր որ կրկն ու կրկն իր ձին կ'անցնէր տիկնոջ արար վարահատիկներ ուտելու, օր մը կովը փախուստ առալով կը մտնէր մտոր պարտէզը, ուրիշ օր մը իր հորթերը կը բանուէին անոր մորգագեանին վրայ ու կ'ատխալուէր անդամունք վճարել :

Պահոմ կը վճարէր, սակայն կը տրտընչարու բարկացած տուն երթալով՝ իր ընսանիքին հետ կաշութեամբ կը վարուէր Ս.յդ ամառուոյ ընթացքին ան դժուարութիւններու համադիմեցաւ պարզապէս տուգոնքի ծանրութեան պատճառաւ, և երբ ձմեռը վրայ հստաւ ուրախ էր՝ որովհետեւ կենդանիները բարախի մէջ պիտի պահուէին : Սիրով չէր կերակրեր զանոնք, որովհետեւ այլեւ չէին կը առ արածուիլ արօտներու մէջ, սակայն ազատ էր այն գանգատներէ որ յաճախ կը լուէր :

Զմեռ էր զեռ, երբ գիւղացիները լուր առին թէ տիկինը պիտի ծախէր իր տրտերը և թէ լոյն պողոսայի պանդոկապեար կը սակարեւէր զայն դնելու համար :

Դիւղացիները ահարեւեած ըսին,

— Լաւ, եթէ պանդոկապեար զնէ հողը աւելի գէշ պիտի ըլլայ, ան տիկինոջ մասակարարէն աւելի տուգոնքի պիտի ենթարկէ մեզ : Մենք ամէնքս այս հողերուն կապուած ենք :

Սյապէս անոնք, յանուն հաստրակութեան գացին տիկնոջ քով ու խնդրեցին թէ պանդոկապեար չի ծախէ իր հողերը : և թէ իրենք աւելի լու դին մը տուրու պատրաստ են : Ու Տիկինը հաւանեցաւ :

— Յետոյ գիւղացիները այնպէս մը ջանացին կարգագրել, որ այդ հողերը հաստրա-

կութեան համար գնուի և ամէնքը հաւասառապէս օգտուին։ Երկու անգամ հաւաքուեցան խնդիրը կարգադրելու համար ասկայն չի կրցո՞ն ելք մը գտնել։

Զար ոգին երկպառակութիւն ցանեց անոնց մէջ ու չկրցան համաձայնի իրարուենու։ Այսպէս որ, որոշեցին անհասական հոգեր գնել՝ իւրաքանչիւրը իր կարողութեան չտփով ու տիկինը այս կերպին եւս հաւատութիւն տուաւ։

Մինչ այդ Պահոմ իմացաւ թէ իր գրացին լիսուն ար հող պիտի գնէր, և թէ տիկինը համաձայն էր դրամին կէսը կանխիկ ու միւս կէմն ալ մէկ տարի վերջը ատանալու։ Պահոմի մէջ նախանձ աբթնցաւ։

— Այս ի՞նչ է, խորհեցաւ ան, ամբողջ հողը պիտի ծախուի, ու ես չի պիտի կրնամ մաս մը գնել։ Ու այսպէս խօսեցաւ իր կնոջ։

— Ուրիշները կը գնեն, մենք ալ պէտք է քսան արասվար կամ աւելի գնենք, Կանաքը երթալով անասնելի կ'ըլլայ, Այդ մատակարարը իր առուրքերովը պարզապէս բնաշինջ պիտի ընէ մեզ։

Ու այսպէս տառնք գլուխ գլխի տուին ու խորհեցան թէ ի՞նչպէս կրնային կարգադրութիւն մ'ընել, հող գնելու համար։ Հարիւր սուպլի պատրաստ գրամ ունէին, քուռակ մը և իրենց ունեցած մեղուներուն կէսը ծախեցին, իրենց զաւակներէն մին որ-

ովէն աշխատաւոր ահղ մը գրին, ու ամառ վըճարները կանխիկ ստացան։ մաս մը դըրամ իրենց եղբօրորդիկն փոխ առին, ու այս կերպով առնուելիք հողին կէս դրամը պատրաստեցին։

Այսպէս կարգադրութիւն մ'ընելէ վերջ, Պահոմ քառասուն արասվարնոց աղարակ մը ընտրեց որուն մէկ մասն ալ անսառու էր։ Գնաց տիկնոջ մօս՝ սուկարկելու։ Եղբակացութեան մը յանգեցան ու իրարու ձեռք թոթուելէ վերջ Պահոմ կ'անխավճար մ'ըրաւու քաղաք երթալով մուրհակները ստորագրեցին կէս վճարումը կատարեց, մնացած հաշիւը երկու տարուայ ընթացքին գոցելու պայմանաւ։

Այսպիսով Պահոմ սեփական հող ձևնեցաւ։ Սերմասցու փոխ առին ու ցանեցին։ Հունձքը շատ լաւ եղաւ, Պահոմ իր բուրու պարտքերը մէկ տարուայ ընթացքին վճարեց։ Հողատէր մըն էր այլ եւս կը հերկէր ու կը ցանէր իր անձնական հողը, կը հնձէր, կը կարէր իր սեփական ծառները, իր խոսով կը կերակրէր արջաւաները։ իր բուսցուցած խոար, իր հասցուցած ծաղկիները բոլորովին տարքեր էին ուրիշներուն հասցուցածներէն։

Երբ Պահոմ առաջ այդ տեղին կ'անցնէր, այդ հողերը ուրիշ հողերու նման բան մը էին,

բայց հիմայ բոլորովին փոխուած էին անոնք  
իր աչքին:

Գ.

Պահոմ շտա դո՞ն էր, ու ամէն բան ա-  
ւելի լու պիտի ըլլար եթէ միայն գեղացիները  
չ'աւերէին իր ցորենի արաերն ու մար-  
գագետինը: Սամնաքաղաքալար կերպով ըզ-  
դուշացուց իր դրացիները, բայց ասոնք տա-  
ռաջուան պէս շարունակեցին: այսօր խոչա-  
րածները գիւղի կովերը ազատ կը ձգէին իր  
մարգաղետնին վրայ արածուելու, ուրիշ օր  
մը գիշերները արածուող ձիեր իր ցորենի  
արաը կը մոնէին: Պահոմ զմանոնք դուրս  
հանեց ու կրկին ու կրկին ներեց ա-  
տանց աէրերուն, ու երկայն ժամանակ համ-  
բերեց ու ատանցմէ որեւէ մէկը դասաւար-  
առութեան չի յանձնեց: Բայց վերջապէս  
համբերութիւն ըստուածը չի մնաց իր մէջ ու  
Նահանգային Ատեմնին մօտ բողոքեց: Գի-  
տէր թէ գիւղացիները կը նեղուէին հողի  
պակասէն և ոչ մէկ չարամտութիւն կար  
անոնց կողմանէ այս ինդրին մէջ, բայց խոր-  
հեցաւ ան:

— Ես չեմ կրնար այսպէս միշտ ասոնց  
հաեւէն ըլլալ, ու եթէ չի հետապնդեմ, ամ-

բողջ ունեցածս պիտի քանոգեն Պէտք է լու-  
գաս մը տամէ իրենց:

Ու այնպէս ալ ըրառ: Երկու երեք գիւ-  
ղացիներ տուգանքի ենթարկուեցան: Ու շատ  
չանցած գրացիները սկսան թշնամութիւն  
ցուցնել իրեն հանդէպ: Երբեմն դիտմամբ  
կը ձգէին իրենց կինդանիները իր արտերուն  
մէջ: Դիշեր մը, գիւղացի մը Պահոմի ան-  
տառը մտաւ և հինգ լորենիներ կարեց կե-  
զեւները առնելու համար: Յաջորդ օրը, Պա-  
հոմ անտառին մէջէն անցած ատեն, գետինը  
ճերմակ բան մը տեսաւ: Աւելի մօտենալով  
նշմարեց թէ կեղուուած ծառերու կոճղեր  
էին: ասատիկ բարկացաւ:

— Եթէ տմբողջ ծառերը նոյն տեղէ կըս-  
րուած չըլլային: ոյնքան գէշ պիտի չաղղէր  
ինծի, կը խորհէր Պահոմ, առկայն անիծեալը  
նայն շարքին կտրած է: Եթէ գիտնայի թէ ոլ  
ըրտն է այս, կը ցուցնէի ատոր: Այսպէս  
Պահոմ ինքինքը կը ասնչէր գանելու թէ  
ոլ կրնար ըլլալ այդ մարդը: Վերջապէս  
համոզում գորացուց: Սիմոնը ըլլալու էր,  
ուրիշ ոչ ոք կրնար ըլլալ: Սիմոնինց տան  
մօտերը զնաց, չըջակայքը զննելու համար:  
Բան մը չկրցաւ նշմարել, և այսպէս աւելի  
բարկացաւ: Վաստան էր թէ Սիմոնը ըրտն  
արդ, ու գանգանեցաւ: Սիմոն առեան կան-  
չուեցաւ, կրկին ու կրկին վերտքննուեցաւ

ու վերջի վերջոյ անպարտ արձակուեցաւ, որովհետեւ իրեն դէմ եղած ամբասամնութիւնը չառասառառեցւ։ Պահոմ ինքինքը անիրաւուած կ'զգար։ Ու սկսու ծերերու ժողովն ու գասաւորները մեղադրել։

«Պուք կը ձգէք որ գողերը կաշտուեն ձեզ, ըստ ան, եթէ պատուաւոր մարդիկ եղած ըլլայիք չպիտի ձգէիք որ այդպիսի աւազակ մը աղտա արձակուէր»։

Այսպիսով Պահոմ կոռւեցաւ գասաւորներուն և զրայիններուն հետո իր տունը այրելու սպառնալիքներ սկսան լսուիլ. հակառակ իր ձեռք ձգած հողերուն հասարակութեան մէջ Պահոմի գիրքը վատթարացաւ։

Այս ատենները լուր մը ելու թէ շատեր նոր տեղեր կը հասասառուէին։

—Պէտք չունիմ իմ հոգս ձգելու, խորհեցաւ Պահոմ։ Ուրիշներ թող ձգեն մեր գիւղը, որ մենք տեսլի աւարածուն հողեր ունենանք։ Ես կ'ուղեմ անոնց հողերը իմիններուն վրայ տւելցնել, կարուածս քիչ մը տւելի ընդուրձակել։ Միայն այն ատեն կրնամ աւելի հանգիստ ապրել։ Ներկայիս չափազմնց նեղն եմ հանգստուէտ ըլլալու համար։

Օր մը Պահոմ տունը նաստած էր, երբ անցորդ մը գիւղի մէջէն անցուծ ատենը պապատանմամբ ներս մտաւ։ Այդ գիշերուան հոմար հիւրասիլեցին զայն Պահոմ խօսակ-

ցութեան բանուեցաւ այս գիւղացիին հետ ու հարցուց իրեն թէ ուրիշ կուգարք Օտարականը պատասխանեց թէ ինք Վոլկացի կողմերէն կուգարք, ուր շատ բաներ տեսած էր։ Խօսք մը ուրիշ խօսք բացաւ, ու մարդը սկսաւ պատմել թէ այդ կումերը մարդիկ երթաւով կը շատային, թէ իր գիւղէն շատեր հան հասասառուած էին, որոնք միանալով այդտեղի հասարակութեան մարդ գլուխ քսանընքնդ արտավար նող կ'ստանային։

Հողը այնքան բերրի էր, որ վարակը ձիու բորձբութեանը չափ կը մեծնար, և այնքան հասա կ'ըլլար որ հինգ մտնգաղով որաց մը կը կապուէր։ Գիւղացի մը, ըստ ան, որ հեաը ոչ մէկ բան ունէր բացի իր մորկ, աշխատող ձեռքերէն, հիմայ սեփական հողի, վեց ձիելու և երկու կովերու տէր դարձած էր։

Պահոմ ցանկութեամբ լեցուեցաւ։ Ու սկսու խորհիւ թէ ինչու ինք ոյդ նեղ ծոկին մէջ տոռապէր, քանի կարելիութիւն կար ուսրիշ տեղ այնքան երջանիկ ապրելու։ Երթամ ծախեմ իմ կարտածու ու տունս, և գրամովս այնտեղ տմէն ինչ նոր կը գնեմ։ Այս խընդումնան մէջ մարդ միշտ կառի մէջ է ու դըբախտութիւններ անպական։

Սակայն ամէն բանէ տռաջ երթամ ու

ամէն ինչ հասկնամ:

Ամոռ գալուն պատրաստուեցաւ ու ճամ-  
բայ երաւ: Վօլվայի Սոսմարա շոքենաւով  
գնաց: Յետոյ երեք հարիւր մշոն ճամբայ  
մ'եւս կարեց հետխան: ու վերջապէս հա-  
սաւ: Գիւղացիները շատ տարածուն կո-  
լուածներ ունէին, ամէն մարդ իր գործածու-  
թեան համար քանինդնդ արտավար հող ու-  
նէր նահանգային հողէն, ասկից զատ անմնք  
որ դրամ ունէին կրնային գնել ո բ-  
քան որ ուղէին: Արասավարը կ'արժէր հինդ  
շիլին:

Պահոմ աշնան տուն վերադարձաւ, ա-  
մէն բան աեզզ աեզզն հասկած էր ու  
սկսաւ ծախել իր կոլուածները: Շահաբեր  
գիներով ծախեց իր հողը, տունն ու աեզզ  
ու ամբողջ նախիրը և հրաժարելով իր հա-  
սարակութենէն, ճամբայ երաւ գարնասն, իր  
ընտանիքով գէպի նոր դադութլա

## Դ.

Ահմիջապէս որ Պահոմ ու իր ընտանիքը  
հասան իրենց նոր բնակովայրը, մեծ գիւղի  
մը հասարակութեան դիմում ըրբն: Մեծա-  
մեծներուն իմնձոյք մը տուին, և անհրաժեշտ  
վայերաթուղթերը ստուցան: Նահանգային

հողէն հինդ բաժին արուեցաւ իրեն ու իր  
զաւակացը համար, այսինքն՝ 25 արտավար  
( զատ զատ գիրքերու վրայ ) հասարակաց  
արծաւալայրը գործածելու իրաւունքէն զատ:  
Պահոմ պէտք եղած շինքերը շինել վերջ  
արջառ գնեց:

Միայն հասարակութենէն ստացածը իր  
նախկին հողերուն հուսարատիկն էր եւ հո-  
ղը շատ պարար էր: Տասը անգամ աւելի  
հարուստ, բազում հերկելու հող ունէր  
ու արտավայր ու կրնար ուզածին չափ հօ-  
տեր պահել:

Սկիզբները երբ Պահոմ շինքեր կը շինէր  
ու կը հաւասառուէր շատ զո՞ն էր: բայց  
երբ քիչ մը վարժուեցաւ դիրքին ու աեղին,  
սկսաւ խորհրծ թէն նոյնիսկ հոս հողը իրեն  
բաւական չէր գար: Աւաջին տարին հասա-  
րակութենէ ստացած հողին վրայ ցորեն ցա-  
նեց, ու լու հունձք մը ունեցաւ: Շարունակեց  
այդպէս, սակայն պէտք եղած հողը չունէր  
նպաստակին ծառայեցնելու համար, ու ինչ որ  
արդէն գործածած էր կրկին ու կրկին չը  
կրնար գործածուիլ, որովհետեւ այդ կողմե-  
րը, ցորենը կը ցանուէր միայն կոյս հողե-  
րու և կամ պարար հողամասերու վր-  
աց: Հողը պէտք էր մէկ կամ երկու տա-  
րու ան հ ամար ազառ ձգուէր պարարտանալու  
համար:

Ուրիշ շատեր կային, որոնք նոյնպէս հող  
կ'ուզէին և առկայն տմէնուն բաւարար հող  
չըլլալուն՝ մարդիկ կը կռուէին իրարու հետ  
Առողջ որ լաւ վիճակի մէջ էին ա-  
ւելին կ'ուզէին Աղքասներն ալ կ'ու-  
զէին հող ունենալ, որ ուրիշներուն պէս կու-  
րհնուին առւրք վճարել Պահոմ ալ կ'ու-  
զէր աւելի ցորեն ցանել, այսպէս որ մէկ առար-  
ուսն համար հող վարձեց: Շատ ցորեն սեր-  
մանեց ու լաւ հունձք մ'ունեցաւ, բայց ար-  
տը հեռու ըլլալուն ցորենը պէտք էր գիւղը  
փոխադրել աւելի քան քսան միզն հեռաւու-  
րութենէ մը, ինչ որ շատ գժուար էր: Պահոմ  
նկատեց թէ կորդ մը գիւղացիներ առան-  
ձին ագործակներ ունէին, ու շատ կը հարցա-  
սանային, ու խորհեցաւ.

—Եթէ քիչ մը սեփական կալուած գնած  
ըլլացի և տուն ու աել ունենայի տառը մէջ,  
այն տան բոլորովին տարբեր պիտի ըլլար:  
Ամէն բան լաւ պիտի ըլլար ու սեփական  
կալուած գնելու հարցը կրկին ու կրկին  
զի՞նք կը մտաստնջէր:


Սյապէս երեք ասրի շարունակեց, վարձը-  
ւած հոլի վրայ ցորեն ցանելով: Եղանակները  
յաջող եղան, ու հունձքերը լաւ: ու այսպէս  
սկսաւ գրամ գիւղեր: Իրեն համար կարելի  
էր գոհանալ այս վիճակին:

Ինք ամէն ասրի հողի տարելարձք ստո-

լէ ձանձրացաւ ու կը խորհէր թէ կը կողոպ-  
տուէր ատով: Ուր որ պարարտ հող մ'ըլ-  
ւար գիւղացիները կը խուժէին հոն ու ան-  
միջտողէս կ'առնէին: Եթէ ինք չի աճապարէր  
ձեռքը բան մը չէր անցներ: Այսպէս պա-  
տամեցաւ որ երրորդ տարին ինք ու գիւղացի  
մը միամաբար մաս մը արօտավայր վարձե-  
ցին: Հերկելէ վերջ, վէճ մը ծագեցաւ ի-  
րենց միջեւ, սահագուելու դաստիարակութեան  
երթալ ու հոն գատը կորառելով ամբողջ  
աշխատանքը ի գերեւ ելաւ:

«Եթէ սեփական հողերուս մէջ ապրէի»,  
խորհեցաւ ան, անկախ պիտի ըլլայի ու այս  
անհաճոյ նղելութիւնները չի պիտի պատա-  
հէին:

Սյապէս Պահոմ սկսաւ կալուած մը  
փնտանէ, գնելու համար: Օր մը հանգիպե-  
ցաւ գիւղացիի մը որ 1300 աեսխատին կու-  
րուած գնած էր, սովոր գժուարութիւննե-  
րու մատնուած ըլլալուն՝ աւելի աեն գնով  
ծախելու պատրաստ էր: Պահոմ սակարկեց ու  
համաձայնեցան 1500 ռուպլիի: մաս մը կան-  
խահճար ու մաս մ'ալ ապսուիկ: Այդպէս  
ամէն բան գրեթէ կորպաղրուած էր, երբ  
պատահական անցորդ մը հանգիպեցաւ ու  
Պահոմի տունը իջեւունեցաւ գիշերուայ մը  
համար: Պահոմի հոտ թէյի նստան ու խօ-  
սկցութիւն մ'ունեցան:



Անցորդը ըստու թէ ինք կը դառնալ, բաւական հեռու տեղէ մը, Բաշկիրէն, ուր տասնմերեք հազար արտավար կալուած գնած էր 1000 սուպլիիր Պահոմ հետաքրքրուած հարցումներ կ'ուզդէր . ու գիւղացին ըստ:

—Ինչ որ կարեւոր է ուևէ մէկու մը համար, բարեկամանալնէ պատերուն հետ: 100 սուպլի արժողութեամբ հազուստցու ու գորդ տուի իրենց, մատուկ մը թէյ, մի քանի գաւաթ ալ գինի ու հողը գնեցի, արտավարը հինգ կօպէկէ աւելի պահասով. ահա կալուածագիրը Հողը կը գանուի գետի մ'եղերքը ու ամբողջ տարածութիւնը կայ է ու պարագա:

Պահոմի ուղղած հարցումներուն գիւղացին կը պատասխանէր այսպէս :

—Բազում կալուածներ կան հան, եթէ տարի մը քարես չես կրնար շրջանը ընել. ամբողջը կը պատկանին Բաշկիրներուն: Անմոք ոչխարամիտ մարդիկ են ու հողը կը շայ ոչինչի մը փոխարէն գնուիլ իրենցմէ:

—Հիմու ուրեմն, խորհեցաւ Պահոմ, ինչու իք 1000 սուպլիովս միայն 1300 արտավար հող գնեմ, ու պարագի տակ մնամք: Եթէ հողը ասկից զննամ առաջ անդամ տւելի հող պիտի ունենամ այս գրամով:

Ե.

Պահոմ հարցուց թէ ինչպէս կարելի էր այդ տեղը գտնել . ու գիւղացին երթուլէն անմիջապէս վերջ, պատրաստուեցաւ երթալ: Իր կինը տունը ձգեց որպէսզի առօրեայ գործերուն նայի, ու իր ծառան հետը առնելով ճամբայ ելու: Ճամբառ վրայ քաղաքէ մ'անցած տառնինին մնառուկ մը թէյ, քիչ մը գինի ու ուրիշ հոտէրներ առին, ինչպէս գիւղացին թելադրուծ էր: Բալեցին ու քաղացին երեք հարիւր մղոն ճամբայ կարեւէ վերջ, եօթներորդ օրը՝ հասան տեղ մը ուր Բաշկիրները իրենց վրանները տնկած էին: Գիւղացի մարդուն տուած տեղեկութիւնները ամբողջութեամբ ճիշտ էին: Մարդիկ հնու առափառանի մը մէջ կ'ապրէին, գետի մը երկայքն իվեր, թաղիքէ վրաններու տակ: Անոնք ոչ հողը հերկած ունէին ոչ ալ հոց կը պատրաստէին: Իրենց հօտերն ու ձիերը կ'արածուէին տարածուն տափառաններու մէջ: Մարտկները կապուած էին վրաններու հոեւը որոնք, օրը երկու անգամ զամբիկներուն կը ստորուէին: Զամբիկներն էին որ կաթ կուտացին ու անոնց կաթէն պամիր կամ գումիզ (\*) կը շնուէր: Կիներն

(\*) թթուած ըմակի մը, զամբիկի կաթէ շինուած:

էին որ կը պատրաստէին զանոնք։ Մարդիկը միմիսյն ուտելով կ'զբաղէին։ ու թէյ խմել, միտ ուտել, ու ծխել, այս էր իրենց ամբողջ մասզբաղումը։ Անոնք հուժկու ու զուտրթ էին, ամրան բոլոր ընթացքին գործ մ'ընելու մասին երեք չէին մտածեր։ Անտարբեր էին։ ոչ ոք ուսւերէն գիտեր, բայց աղնիւ բնաւորութեան տէր մարդիկ էին։

Անմիջապէս որ Պահոմ երեւցաւ, իրենց վրաններէն դուրս ելան, ու սկսան հաւաքուիլ իրենց հիւրերուն շուրջ։ Թարգման մը գանուեցաւ, ու Պահոմ պատմեց թէ ինք մաս մը կալուած գնելու համար եկած էր։ Բաշկիրները շատ ուրախ էին։ Առաջնորդեցին զինքը իրենց լաւագոյն վրանին տակ, ուր զինք նաևեցուցին գորգի մը վըրայ՝ բարձ մը կանակին, ու իրենք ալ իր շուրջը նատան։ Թէյ ու գումիզ հրամցուցին ոչխար մ'ալ մորթուեցաւ։ Պահոմ գուրս հանց նուշերներն ու բաժնեց Բաշկիրներուն։ Բաշկիրները ալ ուելի ուրախացան։ Իրարու մէջ բաւական խօսեցան ու սապէս թարգմանել տուրին։

— Անոնք կը փափաքին ճեղի ըսել, սկսաւ թարգմանը, թէ կը սիրեն ձեզ, ու մեր ուղորութիւնն է բոլոր հիւրերը գոհացնել, ու

փոխարինել այն բոլոր նուէրներուն համար որ կը բերէն Պուք մեղի նուէրներ բերիք։ ուրեմն ըսէք մեղի թէ ի՞նչ կը նախընտրէք, որ կարենանք զայն նուէրել ձեղի։

— Ի՞նչ որ ինձ համար հոմելի է հոս, ըստու Պահոմ, ձեր հողն է։ Մեր կողմի հողերը խճողուած են ու տկար։ սակայն գուք հոս շատ հող ունիք որ պարարա է։ Ես այսպէս հող չէի տեսած ուրիշ տեղ։

Թարգմանուեցաւ Պահոմի պատմախանը։ Վայրկեան մը Բաշկիրները խօսեցան իրենք իրենց։ Պահոմ չէր հասկնար անոնց խօսուկցութիւնը բայց անսաւ թէ անոնք թէ կը զուարձանային, թէ կը պօռային, և թէ կը ինդային։ Յետոյ լուռ էին ու Պահոմին նայեցան մինչ թարգմանը, կ'ըսէր։

— Կ'ուզին որ ըսեմ ձեղի թէ ձեր նուէրներուն փոխարէն, հոգուքով պիտի տան այսքան հող որ կը փափաքիք ունենալ։ Միւսին պէտք է գուք ձեր ձեսքով նշանակէք որքան որ կ'ուզէք։

Բաշկիրները կրկին խօսեցան ու սպան մը սկսան վիճակ սնիլ, թարգմանը ըստու «Ոմանք կը խորհին թէ պէտք չէ իրենց պետին բացակայութեան գործել, այլ պէտք է անոր կարծիքը տանել ու ոմանք ալ կ'ըսէին թէ պէտք չկար ատոր»

Զ.

Մինչ Բաշկերները կը վիճաբանէին իւրաբու հետ, մուշտակներ հագոծ հակայ մորդ մը կայնեցաւ իրենց տռջեւ : Ամէն կողմ լուռ էր, ու ամէն ոք պաքի ելու : Թարգմանը ըստու թէ պետն էր : Պահոմ անմիջապէս ամենագեղեցիկ հագուստցուն ու հինգ կազոց թէյը պատրաստեց ու ընծայեց պետին : Պետը ընդունեց զանոնք, ու նստու պատռոյ տեղը : Բաշկերները սկսոն բաներ մը պատմել իրեն : Պահ մը ունե կընդրեց անոնց, յևոյ գլուխով նշան մը ըրաւ առոնց որ լուսթիւն պահեն, ու խօսքը Պահոմին ուղղելով, ուռւերէն ըստա :

— Լաւ, այդպէս թող ըլլայ : Ընարեցէք այն հոգածառը որ կ'ուզէք. մենք պէտք եղածէն աւելի ունինք :

Ինչպէս կրնամ իմ ուզածիս պէս առնել, խորհեցաւ Պահոմ : Ապահով ըլլալու համար պէտք է մուրհակ մ'աւենիսամ, կըրնայ ըլլալ որ այսօր ըստն քուկդ է, ու յևոյ դասնան ու ըստն մերն է :

— Ծնորհակալ եմ ձեր իմաստուն խօսքերուն համար, ըստու, բարձրածայն : Դուք շատ հող ունիք, ու ես մաս մը միայն կ'ուզեմ : Բայց կ'ուզէի վասահ ըլլալ թէ որ մասը իմա պիտի ըլլալ : Պիտի չի չոփութի՞ ինձ արուե-

լիք մասը : Կեսարն ու մահը Աստուծոյ լիք մասը : Կեսարն է, զուք բարի մորդիկ էք, ինձ կունեքն է, զուք բարի մորդիկ էք, ինձ կունեքն եւ առնեն :

— Եսան ձիչտ էք ըստու պետը, ձեր ուզածին պէտի ընկերու :

— Իմացայ որ վաճառող մը հսուեկած է, շարունակեց Պահոմ, ու զուք մաս մը հող տուած էք իրեն, ու կ'ուստածողիր մ'ալ ստորագրած : Կ'ուզէի որ այդպիսի բան մըն ուլ մինձի համար ընկերք :

Պետը հսակցու :

— Այո, պատասխանեց ան, ասոիկա շատ գիւրութեամբ կ'ըլլայ : Մենք դպիր մ'ունինք, միասին քաղաք կ'երթուք, վաւերաթուղթերը կ'ունենաք ու այդպիսով ամէն բան հստատուած կ'ըլլայ :

— Գինը ինչ պիտի ըլլայ, հարցուց Պահոմ :

— Մեր գինը միչտ նոյնն է, օրուան մը հստար հազար ռուպլին :

Պահոմ չհակլցու :

— Օրուան մը հսմար, այդ ինչ տեսակ չոփի է : Քանի՞ արտավար պիտի ըլլայ այդ :

— Մենք չենք գիտեր ինչպէս կը հոչուեն այդ ըստու պետը, մենք օրով կը ծախենք : Մէկ օրուան մէջ որքան շրջան որ կրնաք ընել, այդ ձերն է, ու գինը հոգար սուպլի

է, մէկ օրուան համար:

Պահոմ զարմացաւ:

—Բայց օրուան մը մէջ, բառւ ան, կարելի  
է ահադին տարածութեան մը շրջանը ընել:  
Պետք ժպահեցաւ.

—Ամէնը ձերը սկսած ըլլան. ըստ ան:  
Բայց մէկ պայմանաւ, եթէ նոյն օրուան մէջ  
ձեր մեկնած կէտք չհսկուիք, այդ գրամը կու-  
րած է:

—Սակայն իմ շրջան ըրած տեղս ինչպէս  
պիտի նշանավեմ:

—Ինչո՞ւ, ի՞նչ կոյ ասոր մէջ, ուր տե-  
ղին որ հող կ'ուզէք ունենալ, հոն կ'երթաք  
ու կը կենաք, և այդաեղին ճամբայ պէտք  
է ելլաք, շրջան մ'ընէք, բահ մը ձեր հետ:  
Ուր որ կը նկատէք թէ պէտք է նշան մ'ը-  
նել, կ'ընէք: Իւրաքանչիւր դարձուածքին  
փոս մը կը փորէք ու ցից մը կը անկէք: Յե-  
տոյ արօրով մը շրջանը կ'ընենք կէտէ կէտ:  
Կընաք ձեր ուզածին շափ միծ շրջան մ'ընել  
սոկտյն արեւուառէն այդ պէտք է հասած  
ըլլաք սկսուած տեղը: Զեզի պիտի պատ-  
կանին բոլոր այն հու ա՞ռ երը երբ ասանց  
շրջանը ընէք:

Պահոմ ուրախ էր: Որոշուեցաւ յո-  
ջորդ աստուն կանուխ սկսիւ: Պահ մը եւս  
խօսեցան, քիչ մը գումարիզ խմեցին, ու քիչ  
մ'ալ ոչխորի միս կերան, թէյ մը վրան, ու

գիշերը վրայ հասած էր արդէն: Պահոմին  
վեսուրէ անկողին մը տուին, խոստանալով  
որ յաջորդ օր, արշալոյսին ասած պատրաստ  
պիտի ըլլային, երթալու համար մեկնումի  
վայրը:

## Է.

Պահոմ պառկեցաւ վեսուրէ անկողին  
մէջ, սակայն չկրցաւ քնանալ: Տակաւին կը  
մասձէր հողի մասին:

Որքա՞ն միծ տարածութիւն մը պիտի  
նշանակեմ, խորհեցաւ ան: Շատ գիւրու-  
թեամբ կրնամ երկասն հինգ մղոն քալել  
օրուան մը մէջ: Հիմա օրերը երկայն են,  
և երեսուն հինգ մղոն շրջապծով գաշտ մը  
բաւական միծ տարածութեամբ կարուծ մը  
պիտի ըլլաց: Անքերիք մասերը կը ծախեմ  
և կամ գիւղացիներուն կուտամ, սակայն  
լուսոգոյն մասը սպարակ կը շնեմ: Եղներ  
պիտի գնեմ, երկու աշխատաւոր պիտի  
վարձեմ: Հարիւր յիսուն տրի մօտ հերկը-  
ւած հող մը կ'ըլլայ, ու մնացածին վրայ  
նոխիրը կը ձգեմ: Ամբողջ գիշերը արթուն  
անցուց ու հողիւ թէ մրափեց: Կէս քուն  
կէս արթուն երազ մը տեսու: Ինքզինքը  
նոյն վրանին ասել պատկած գատու, և մէկու մը

մաշտ թէ ո'վ կրնոյ ըլլալ այն, ելաւ ան-  
կողնէն ու դուրս գնոց. տեսու Բաշկիրնե-  
րու պիտը ճիշդ որ գիմոցը նստած՝ ինդոլէն  
կը մարէք: Պահոմ մօտինալով հարցուց թէ  
ինչու համար կը խնդար + բայց քիչ յետոյ  
հասկցաւ որ տափկա պիտը չէր այլ գիւղո-  
ցին որ վերջերս իր առանը եկած էր ու  
իրեն պատմուծ, հայի մասին: Քիչ մնաց պիտի  
հարցնէր թէ երկա՞ր տահնէ ի վեր հոս էր.  
բայց տեսաւ թէ այն մարդը չէր, այլ այն  
հին գիւղոցին՝ որ շատ առաջ վոլկայէն ե-  
կած էր իրենց հին տունը: Յետոյ տեսաւ  
որ այդ ալ չէր, այլ Ստանին ինքը, որմ-  
բակներով ու եղջիւրներով, որ նստած  
բարձրածոյն կը խնդար, ու իր առջեւը  
գետին տարածուոծ մարդ մը կը պառկէր  
առանց կօշիկներու, տափատ մը ու շապիկ մը  
միայն հագած: Պահոմ հետաքրքիր, մեծ  
ուշաբրութեամբ կը նայէր գետնի վրայ եր-  
կարած մարդուն. ո'վ կրնոր ըլլալ այդ  
մարդը, ու ի՞նչ տեհնէ, մայդը մեռած էր,  
ու ինքն էր այդ մարդը: Սարսափահար ար-  
թընցաւ:

—Մարդ ի՞նչ բաներ կ'երազէ, մասմէց :

Շուրջը նոյներով տեսու գրան ճեղքը-  
ւոծքն թէ լումանալու մօտ էր

— Ժամանակն է զանոնք արթնցնելու,  
պէտք է ճամբայ ելուծ ըլլայինք:

Ոտքի ելու, արթնցուց իր մարդը (որ  
կը պառկէր վրանին տուկ) Ճիերը պատ-  
րասակց, ու գնաց կանչելու համար Բաշկիր-  
ները:

—Ժամանակ է երթալու հոգը չափելու  
համար, ըստու:

Բաշկիրները արթնցուն, ու հաւաքուն-  
ցոն, պեսն ալ եկաւ: Սկսոն քիչ մը գու-  
միզ խմել, ու Պահոմի ալ քիչ մը թէջ հրամ-  
ցուցին, բայց ան չէր ուղեր, կ'աճապորէր  
երթալ:

—Եթէ պիտի երթանք, երթանք՝ ժա-  
մանակը առաջ է, կ'ըսէլ:

Հ.

Բաշկիրները պատրաստեցոն ու սմ-  
բողջը մէկ ճամբայ ելուն ոմանք Ճիերու վը-  
րայ ոմանք կառքերու մէջ: Պահոմ կ'երթար իր  
ոնձնական կառքովը իր ծառային հետ մէկ-  
տեղ, բահ մըն ալ հետը առած: Երբ դաշտ  
հասան, առաստան անոյշ լոյսը կը պիտուէր  
չորս կողմ: Ելուր մը բարձրացան, որ Բաշ-  
կիրներու կողմէ Նիվան կը կոչուէր, Ճիե-  
րէն ու կառքերէն վար իջան, մէկ տեղ մը  
հաւաքուեցան: Պետք գէպի: Պահոմ եկաւ  
և ճեռքը բարձրացնելով ցուցուց դաշտը:

— Տե՛ս, ըստումն, ամբողջ այս, առարածուութիւնը որքան ու աչքդ կրնայ ահանել մերն է: Որ մասը որ ուզէք կրնաք առնել:

Պահումին աչքերը փայլեցան, բոլորը պարարտ, կոյս հող էր. ձեռքի ավի պէս առափարակ, խաշխառչի կուտի պէս սեւ, ու խոս ոռջաւոր տեղեր զանազան տեսանկ խսաներ հասակ կ'ուսային:

Պետք մուշտոկէ գլխարկը հանեց ու նեւաեց զայն գետին, ու ըստ.

— Հոս պիտի ըլլայ հշանը: Ասկից սկըսեցէք ու հոս վերադարձէք: Ամէն այն հուզամասը որուն շրջանը կ'ընէք ձերը պիտի ըլլայ:

Պահում հանեց իր դրամը ու դրաւ զայն գլխարկին վրայ: Յետոյ իր վերարկուն հանեց մնաց միայն բաճկոնով: Բակեց գօտին ու ուժի պիտի կապեց զայն ստամոքսէն վար, հացի պզտիկ ծրար մը խոթեց իր կուրծքը, ու սրուտի մը ջուր կապելով իր գօտին, մասնակին ստամանները վեր քաշեց, բահը աւատ իր ծառայէն ու պատրաստ էր մեկնելու:

Մի քանի վայրկեան նկատողութեան առաւ թէ որ կողմէն երթալ խոհեմութիւն պիտի ըլլար — սմէն կողմ հրապուրիչ էր:

— Տորբերութիւնը չընէր, եղաւ իր եղբայրացութիւնը: Երեւին բարձրացած կողմը պիտի երթում:

Իր դէմքը արեւելք գարձուց, սրատրուուտեցաւ, ու սպառեց որ արեւը երեւէք երկնակամարին վրայ:

— Պէտք չէ ժամանակ կորսնցնեմ, խորհեցաւ ան, հեշտ է առատում զոլ օդին քառելու:

Երեւին ճառագոյթները հաղիւ հորիզոնի վրայ երեւցան եւ Պահում, բահը ուսին, քալեց դէպի վար, խոստանու դաշտերուն մէջէն:

Պահում կը յառաջանաբ ոչ դրոնդաղ և ոչ ալ արտգ: Հազար եարտ քալելէ վերջ կեցաւ, փոս մը փորեց և ցիցեր անկեց մէկը միւսին վրայ, աւելի ահանելի ըլլալու համար: Յետոյ շարունակեց: աւելի արագցուց իր վայլերը ժամանակ մը վերջը մը վերջը փոս մ'եւս փորեց:

Պահում ես նոյեցաւ: Բլուրը արեւին ճառագոյթներուն տոկ սրոշտակէս կը տեսնուէք, ու մարդիկ վրան, ու կառքերու անիւները կը փայլէն: Պահում վեր ի վերոց եղբայրացուց թէ երեք մզոն քոլոծ էր: Երթարով օջը կը տաքնար: հագուստները հանեց, ու նեաւ ուսերուն վրայ, ու շարունակեց կրկին: Բաւուկոն առք էր հիմայ, արեւին նայեցաւ, նախաճաշի համար մտածելու ժամը հասած էր:

— Առաջին կոյսնը հասայ, բոյց չորս

կայսոն կար օրուան մէջ, ու դեռ շատ կառնուխ է դասմալու. բայց կօշիկներս պիտի հանեմ, խորհեցաւ ան ինքնիրենը:

Գետին նստաւ, հանեց կօշիկները ու կախեց զայն գօտիէն ու չարունակեց: Աւելի գիւրութեամբ կը քաղէր:

Երեք մղոն եւս պիտի երթամ, յետոյ գէպի ձախ պիտի գաւանամ: Այս հողամասը այնքան ընտիր է որ մեղք պիտի ըլլայ կորչընցնել զայն: Որքան որ աւելի յասաջանար այնքան ընտիր կ'երեւար ոչքին:

Պահ մը շիփ շիտակ կը յասայնասր, ու երբ շրջուկայքը կը գիտէր, բլուրը հազիւ տեսանելի էր ու մարդիկ վրան մրջիւներու կը նմանէին, ու արծւին ճառագոյթներու տակ բաներ մը կը փարիւին:

— Ե՞ն, բաւական գացի այս ուղղութեամբ ժամանակ է գաւանարու: Արդէն իսկ բաւական քրանած եմ, ու շատ ծարաւ:

Կեցու, փոս մը փարեց, ցիցեր անկեց: Սրուսկը քաշեց մէջքէն քիչ մը խմեց, յետոյ դարձաւ ուղղակի ձախ կը քաղէր ու կը քաղէր, խոաշ բարձր էր, օդը շատ տաք:

Պահոմ կը յոզնած էր, արեւին նայեցու, կէսօր էր:

— Լու, պէտք է հանգչիմ, ըստ ինքնիրենը:

Նստաւ գետին, քիչ մը հաց կերաւ, քիչ

մըն ալ ջուր խմեց, սակայն չի պառկեցաւ գետին, խորհելով թէ կրնար ըլլալ որ խոր քունի մէջ իյնոյ: Քիչ մը նստելէ վերջ կրկին շարունակեց քաղէր: Ակիզբները բակը քաղէր, կերած հացը զօրացուցած էր զինքը: Բայց սարասիկի լօրէն կը տաքար, ու թոյլ կ'զգար ինքզինքը, սակայն շարունակեց ան, խորհելով, մէկ ժամուսն տառապանքը կեանք մը կ'արժէ:

Այս ուղղութեամբ գնաց, երբ ձախ գուռնալու վրայ էր տեսաւ խոնաւ փոս մը մեղք պիտի ըլլայ սակելու գուրս ձգել ըստ ինքնիրենը: Լու քթան կը բունի հան: Այնպէս որ շարունակեց, ասաւ այդ փառը իր սահմանին մէջ փոս մը փորեց տնկիւնը: Չի դարձած: Դէպի բլուրը կը նայէր:

Տաքութիւնը անչնչելի կը դարձնէր: Օդը բլուրի վրայ մարդ ըլլալը հազիւ կը անմատէր:

— Ե՞ն, կողմերը շատ երկայն բանեցի: այս աւելի կարճ պէտք է վերջացնամ: Երրորդ կողմը գնաց, աւելի տրաք քաղէրով: Արեւին կը նայէր: գրեթէ հորիզոնի կիսագունդին վրայ էր: և ինքը իր քառակուսի սահմանին, երրորդ մասին երկու մղոնը չէր կարած առկաւին, տառը մղոն մնացած էր վերջնելու:

Ոչ, թէպէտիւ իր հոգամասս քովիտի

պէտք է ըլլայ, ստկայն պէտք է որ հիմայ  
ուղղակի գիծով մը եւս դասնամ։ Կրնայի  
շատ հեռու երթալ, ի՞նչ որ ունիմ հիմա ար-  
դէն բառականաչափ հող է։

Այսպէս որ Պահոմ փոս մը եւս փորեց  
ու դարձու ուղղակի դէպի բլուր։

թ.

Պահոմ շիփ շիտակ կը յառաջանար դէ-  
պի բլուրը, ստկայն դժուարութեամբ կը  
քայէր Արեւանոր եղուծ էր, մերկ ոտքը  
արինած ու ճզմուած, այլեւս սրունքները  
ուժ չունէին։

Երկնցու հանգչելու համար, բոյց ատի-  
կո անկարելի էր, եթէ արեւամուտէն տուաջ  
անարայմոն չի հասնէր ամէն լսն կորած էր։  
Արեւը ոչ մէկ մարդու համար չապասէր  
ու ան առելի ու տւելի վար կը յառաջա-  
նար։

—Օ՞չ սիրելի, կը խորհէր, եթէ միայն  
սխալ մ'ըլլած չըլլայի շատ ունենալու հա-  
մար Ի՞նչ օգուտ եթէ ուշանամ ու ձեռքս  
բան չ'անցնի։

Դէպի բլուրը ու Արեւը կը նայէր։ Նը-  
պառակէտէն հեռու էր զեռ, ու արեւը  
գրեթը հորիզոնին մօաեցոծ էր։

Կը չարունակէր յառաջանալ, շատ գըմ-  
ուար էր քայլել. հիմա ինք շատ արագ  
կը յառաջանար։ Կարելին ըլլաւ, ստկայն տա-  
կաւին հեռու էր հասած ըլլալ։ Վազել ըս-  
կըսաւ, իր հագուստները, կօշիկը, սրուակը,  
գլխարկը մէկդի նեաեց, միայն բանը պա-  
հեց որ զայն կը գործածէր որպէս նեցուկ։

—Ի՞նչ պիտի ընեմ. կրկին կը խորհէր  
ան, շատ ունենալ ուղեցի ստկայն ստիպջ  
գործը վրայ տուի։ Զեմ կրնար հոն վեր-  
ջալոյսէն առաջ համնիլ։

Ու վախը զինք ուեւելի չնչառպառ կ'ընէր։  
Պահոմ վազելով կ'ընթանար, իր թրջուած  
շապիկը ու տափառը զինք կը նեղէին ու իր  
կուրծքը երկաթագործի փքոցի պէս կ'իւ-  
լար ու կ'իջնար սիրաը մուրծի պէս կը զար-  
նէր. ու սրունքները տազին անգին կ'իրթո-  
յին կործես իրեն չէին վերաբերիր. սրոնք։  
Պահոմ սոսկումով մը բախտակուած էր,  
չըլլայ թէ մհանէր այդ ճիգէն։ Թէեւ  
մահուան գալուստէն կը վախնար, դարձ-  
եալ չէր կենար։

—Այսքան ճամբարյ կարելէ վերջ ետ  
կենամ, անսնք զիս աղէտ պիտի կոչին,  
ըստ ինքնիրենը։ Կը վազէր ու կը վազէր,  
մօտեցաւ. կը լոէր Բաշկիրներու աղազակ-  
ները ու պուանիները իրեն ու առօնց տղա-  
զակները իր սիրաը տելի կը բացավակէր։

իր վերջին ուժը հաւաքելով կը վաղէր :

Արեւը հորիզոնին մօսեցած էր, մթու-  
թեան մէջ ծածկուած՝ տելի մեծ ու արիւնի  
պէս կարմիր կ'երեւար : Հիմա, հիմա գրե-  
թէ արեւամբան էր, ու ինքն ալ հաստակա-  
կէտին հասնելու մօտ :

Պահոմ բլուրին վրայ կը տեսնէր մար-  
դիկ, որոնք իրենց ձեռքերը կը շարժէին,  
որպէսզի տառապարէր : Կրնար տեսնել մուշ-  
տակէ գլխարկը գետին և վրայի գրամը, ու  
պիսը որ գետին հաստած՝ իր կողմը կը քաշէր  
դայն : Ու Պահոմ յիշեց իր երազը :

«Շատ հող կայ, կը խորհէր ան, սու-  
կայն Աստուած պիտի ձգէ՞ որ ևս ապրիմ  
այս հոգերու վրայ : Կևանքս կորանցուցի,  
կեսնքս կորանցուցի . . . երբեք չի պիտի  
հասնիմ այդ կէտին . . . »

Ու Պահոմ արեւուն կը հայէր, որ երկիր  
հաստած և մէկ մասն ալ արդէն իսկ անհետու-  
ցած էր : Իր ունեցած ամբողջ ուժերը հա-  
ւաքելով նեռուեցաւ առաջ, այնքան ուժով որ  
եթէ սրունդները չի յառաջանային նոյն արու-  
գութեամբ գետին ինկած էր : Երբ բլուրը  
հասաւ, արդէն իսկ միմնալու վրայ էր :  
Վեր նոյեցաւ — արեւը մարը մտած էր : Ու  
աղաղակեց « Ամբողջ աշխատանքս ի  
շերեւ երաւ . . . » ու գրեթէ պիտի իյ-  
նոր, բայց տոկուին կը լսէր Բաշկիրներու

աղաղակիները ու յիշեց թէ ինք տեսլի վար  
կը գտնուէր ու տառը համար արեւը մարը  
մտած կ'երեւար իրեն, տասնք՝ բլուրի վրայ  
տակաւին կրնային արեւը տեսնել : Լայն  
շունչ մ'առաւ ու վազեց բլուրն ի վեր :  
Տակաւին լոյս կար հան : Հասաւ գտաղթը  
ու տեսաւ գլխարկը : Արեւամուտէն տռաջ  
պէտք էր գտը ու պետը կը խնդար որ իր  
կողմը շահած էր : Պահոմ կրկին յիշեց իր  
երազը, ու վերջին անդամ մը տղաղակեց,  
իր սրունքերը տեղի տուին, ու առաջ ին-  
կաւ ձեռքերը հաստած գլխարկին :

— էն, գոչեց պետը, այս սքանչելի  
մարդ մըն է : Շատ հող վասակեցաւ :

Պահոմի ծաւան հասաւ, վազեց եկաւ ու  
ջանաց վեր համել իր տէրը, բայց տեսաւ որ  
բերնէն արիւն կը հոսէր : Պահոմ մեռած էր :

Բաշկիրները շահեցին իրենց լեզուները.  
ասալ իրենց գթաւիրութիւնը կը յոյտնէին :

Մասան գետնէն առաւ բանը ու գերեզ-  
ման մը փորեց Պահոմին հասակին համեմատ  
ու հոն թաղեց զինքը :

Ամբողջ պէտք ունեցած հողը վեց տո-  
նաչափ էր, գլուխին մինչեւ սաքերուն ծայրը



Ախտահան վայ է 1957թ.

Ազգային գրադարան



NL0312972

14.178

Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Յ Ո Ւ

## «ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ» ՏՊԱԳՐԱՏԱՆ

1. ԼՈՒՍԱՀՈՐԻՉՔ ՀԱՅՈՑ — Պատի գեղատիպ  
սօնացուցակ օրացոյց սպառած
2. ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԱՆ — Պատկերազարդ գրքոյի  
նուիրուած Վարդանանց լիւատակին ե.դ. 1
3. ԱՊՐԻԼ 24Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ — Ա. Պատրիկ „ 1
4. ՆԵՂՈՍԻ ԶՈՀԸ — (Մ. Պետրոսեան) նո-  
րավեպ եգիպտանայ կեանքէ (Դա-  
լուստեան վրժ.ի Շրջ.Միութեան 1930ի  
Գրական մրցման լաւագոյն դասուած) „ 3
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՆ ԱԻԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ  
(Սուրեն Բաբախսեան) — Աւումնասիրու-  
թիւն եւ հաւաքածոյ հայենի աւանդութեանց  
պատկերազարդ էջ 152 ե.դ. 10
6. ԷՑՄԻՑՈՍ ԵՒ ԱՊՈՂՈՆ — Պատմեկան պատ-  
մուքիւն Յոյն Գիցաբանութենք —  
պատկերազարդ ե.դ. 1
7. ԱԲՍԻՇՆՈՖ — Պատմուածք Լ. Տոլսոնի „ 1
8. ԹԵՒԱԻՈՐ ԶԻՆ — Պատկերազարդ առան-  
դավեպ N. Hawthorneի „ 1

ՄԱՄԼՈՅ ՏԱԿ ԵՆ

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՏՈՐՆԵՐ ԹԻՒ 5—12